

Գ. Հ Օ Ն Դ Ի Ս Ս Ո Ր Ո Ն Ա Շ Խ Ա Ր Հ Ա Ե Լ Ե Մ Մ Ո Ր Դ Կ Ա Ծ

ՖՐԱՆԳԼԻՆ

(Նարայարուրին).

Ֆրանքլին 1727էն ի վեր իմաստափրական ժողովակ մը հաստատեր էր Փիլադելֆիոյ մէջ . ասոր սահմաններն ինքը դրած էր, և անդամներն էին իրեն ծանօթ գիտուն մարդկի, մեծ մասը արուեստառոր ու վաճառական : Ամեն կիրակի ասոնք մէկուոյ կը ժողովուի էին՝ առաջ գինեստան մը, յևոյ վարձուած սենեկի մը մէջ, և ամեն անդամ պարտական էր՝ կարզը իրեն եկած ատենը զանազան հարցմունքներ առաջարկել բարոյական, քաղաքական կամ բնական իմաստափրութեան խնդրոյ մը վրայ, և այն կը լար վիճարանութեան նիւքը . միայն թէ հարցմունքները քննուելն ուրբ օր առաջ պիտի կարդացուի էին, որպէս զի ամեն մարդ անոնց վրայ մը տառայ ու խօսելու պատրաստուի : Ֆրանքլին բոլոր շաբարը աշխատելով անցրենելին ետքը՝ կերպար հոն կը հանգչէր ուսումնական խօսակցութիւններով, խելք սորվելու ընթերցմունքներով, միտք գորացընող վիճարանութիւններով՝ զիտուն ու պատուառոր մարդկանց նետ :

Այն ժողովակը գրեթէ Փիլադելֆիոյ հաստատափրական ընկերութեան խանձարութեան եղան, վասն զի նետ զիեսէ անդամները շատցան, երկրորդական ժողովակին ալ հաստատուեցան, և Ֆրանքլին կիրարով մը զի սկսի եղան գորառոր կրտսակցութեան մը : Բնութեամբ կը սիրեմ առաջնորդութիւն ընել ուրիշներու, և իր գործունեայ՝ եռանդուն՝ նեարագէտ հանձարովը, և անվախ ու հաստատուն բնաւորութեամբը ուրիշներուն մտիկ ընել կրտսար իր խօսքերը . մասնաւանդ որ Սոլքատի բանեցուցած ոճը, այսինքն զիմացիններուն հարցմունքներ ընելով բան սորվեցընելը, շատ յարմար ու օգտակար ձանցքեր էր : Սակայն տեսնելով որ մարդկի որչափ որ աւելի տղեւ են՝ այնչափ աւելի դժուարնին կրւգայ զիմացիննին խօսքին տակը մնալ, և այն պատճառաւ իրեն ալ քշնամիները կը շատնան, սկսաւ իր վճռական կերպերը պակսեցընել ու կալրդընել, ըսելով շատ բանի մէջ թէ բնձի կէրւէնայ որ... կարծէմ թէ... չոէ չէմ սխալիք, և այն : Այն իրացընէ օգտակար

առաջարկութիւններն ալ որ իր զիւտերն էին՝ ոչ երրեք իրրեւ իր մտածութիւնները կառաջարկիք, այս իր բարեկամներն մէկուն կը նծայէք՝ առանց անունը տալու . ուստի օգուտներն ամենքը կրվալելին, և արդիւնքը մէկու մըն ալ չէր երրար մարդկային տկարութիւնը չէր խրտեր, և նախանձու ճիրանները կը քրօրափելին . և այսպէս բոլոր իր առաջարկութիւններն ընդունելի ըրաւ :

Այս ճարտար ննարքը ամեն բանէ առաջ գրծածեց՝ մատենադարան մը նիմնելու համար : Փիլադելֆիոյ մէջ քիչ զիրք կար . առաջարկեց Ֆրանքլին շատ մը ընթերցասկրաց կողմանէ որ ընկերութեան մը ծախսովը զրքեր զիուին Անգղիային, ամեն ընկեր պարտական ըլլալով առջի տարին 40 շիլին (48 ֆրանք), յևոյ 10 շիլին տալ մինչեւ լիսուն տարի : Այս հնարքով ամեններին դէմ կեցող մը չունեցաւ . առաջ լիսուն՝ եռքը հարիւր ընկեր զտաւ, և քիչ ատենէն զրատունը ձեւացաւ . անոյ կարդայու սէրը տարածուեցաւ, և Ամերիկայի ուրիշ զիսաւոր քաղաքներն ալ Փիլադելֆիոյ օրինակին նետեւեցան :

Նոյն հնարքով ուրիշ օգտակար ծառայութիւն մըն ալ ըրաւ Ֆրանքլին Ամերիկոյ : Առաջարկեց, և իր ժողովակին ազգեցութեամբը ընդունելի ըրաւ առաջարկութիւնը, որ Փենսիլվանիոյ տղոց համար ճեմարան կամ վարժարան մը հաստատուի : Այս վախճանաւ ըրած ընկերազրութեանը պատըն եղաւ 5000 վրայ սրելուն (120,000 ֆր.) . անով վարժապետներ բռնուեցան, ու մեծ դպրոց մը բացուեցաւ : Վարժարանին կանոնները ինքը սահմանեց, և քառասուն տարի անոր զիսաւոր կառափրութիւնը ճեռքն ըլլալով, մեծ միտքարութիւն եղաւ իրեն տեսնելն որ անկէց եղած կը բիշները խելացի, ուսումնական, և իրենց ընենացը մէկմէկ պարծանք եղան :

Փիլադելֆիոյ մէջ հիւանդանոց չկար . ստեղ պատճանած կրակներուն զիմացն պոնելու, կամ զանոնք շուտով մարելու ճար մը հնարուած չէր . զիշերային պահպանութիւնները յաւ չին ըլլար . փողոցները քարայտակ չէին, և զիշերները

չեին լուսաւորուեք. ուստի անձրեւոս հղանակներուն՝ ցորեկ ատեն անոնցմէ: անցնողը ցեփի մէջ կընկդմէք, զիշերն ալ մէկը դորս ելլերու սիրո չէր ըներ: Ֆրանքին ընկերանգրութեամբ ստակ ժողվից, փողոցները քարայստակ ըրաւ և լուսաւորեց, նիւանդանոց մը կանգնեց, զիշերապահներ դրաւ՝ ամեն մարդու հարստութեանը համեմատ ստակ ժողվելով անոնց համար, կրակի դէմ ալ ընկնդրութիւն մը հաստատեց, որով նրդեները զրեք վերջացան: Առոնցմէ: զատ խնայութեան գանձարանի պէս շահարեր տեղեր ալ հաստատեց գործաւորաց համար, և զանազան հնարքներ բանեցուց՝ նիւանդաց և ծերոց օգնութիւն ընելու:

Իր հանձարեղ զիտերովը Ֆրանքին ոչ միայն մարդկանց օգտակար ըլլալու աշխատեցաւ, այլ և բնութեան զատսնիքները քննելու ետեւելաւ: Խճիրմէ: սովորեք եր գաղղիարէն, խտախերէն, սպանիարէն և լատինիքնը, և այս լեզուներով զրուած զրեքը համարձակ կըլարդար ու կրնասկընար իր լեզուին պէս: Մտադրութիւնը այնչափ ստատիկ և լիշողութիւնը այնպէս ուոր եր որ սորմիլ ու միար պահել ուզած բանը մէյմըն ալ չէր մոռնար:

Ամեն կատարելութիւններէն աւելի զարմանալի եր իր դիտողութիւնն ու բան: բան համելը: Դիտելով դիտելով՝ զիտեր կրզանէք, և այն զիտերը բանի բերել կրնայէք: Շովով ճամբորդութիւն ըրած ատենը, — օրինակի համար, — փորձեր կրնէք ջրին տաքութեանը վրայ, և կրտեսնէք որ մի և նոյն լայնութեան աստիճանին տակը՝ ծովուն հոսանքին տաքութիւնը աւելի շատ և քանի անշարժ կեցած ջրերուն տաքութիւնը. առով նաւորդներուն կրտորիցընէք թէ ինչպէս պիտի խման՝ ծովուն ջրերուն հոսանքինիքայ ևն թէ չէ, և նոյն պիտի մնան կամ անկեց նեռանան՝ իրենց նաւերուն քայլուածքին օգնելուն կամ արգելք ըլլայուն համեմատ: — Ապակիի մը՝ զարմուելով հանած ձայները կրդիտեք. կրտեսնէք որ այս ձայները՝ ապակերն հաստութեանը, և այն հաստութեան՝ ամանին մեծութեանը նետունեցած համեմատութեանը նայելով կրտարերին իրամէ. այս դիտողութիւններով նուազարան մը հնարեց ներդաշնակ (արմանիքա) անունով: — Դիտեց տեսան որ վառարաններուն բերնին բացուածքը շատ մը տաքութեան կրտուելուն պատճառ է, չերմանցներուն ալ զոյ ըլլալը բովանդակ տաքութիւնը սենեկին մէջ կըդիզէ: ու կրտարականութիւնն իրենց քաշելու. մտածեց թէ այս նեղանիքը ամենայն մարմնոց մէջ տարածուած պիտի ըլլայ, թէպէս և անյայտ կերպով, և թէ մարմիններէն ոմանց մէջ աւելի կրդիզոի, ոմանց մէջէն ալ դորս կեցէ: և թէ կայդ հանելով պարպուիը ուրիշ բան չէ՝ բայց երեւ աւելի ու պակաս եկեքտրականութիւնն ունեցող մարմիններուն զուգակից ըլլալը. աւելիին անունը դրաւ զական եկեքտրականութիւնն, պակասինը բացառական: Այս զեղեցիկ նետեանքէն ուրիշ մը հանեց՝ աւելի փառաւոր:

Եկեքտրական կայդին գոյնը, ամեկանուն մարմնոյ մը վրայ նետուած ատեն՝ օձապոյտ ընթացքը, պարպուելու ատեն հանած շառաջումը, երկու

բարքները, այս ինքի վառարանը (*օճազ*) և չերմանցը (*սոսպա*) իրարու նետ միացընէ: որով վառարան մը հնարեց՝ չերմանցի պէս տաքցընող, և նոյնը չերմանց եղան՝ վառարանի պէս բաց ըերենով: Այս վառարանի ձեռով չերմանցը մէկէն ի մէկ ընդունելի եղան ամենուն: բայց Ֆրանքին արտօնութիւն առնույ և այն գիտը ինքը միայն ծախսել չուզեց: « Որովհետև մենք ուրիշներուն զիտերէն մեծամեծ օգուտներ կըքաղինք, կրսէք, երբոր մենք ալ իրենց օգտակար ըլլայ կարենանք մեր զիտերովը՝ մեծ ուրախութիւն պիտի ըլլայ մեզի, և պարտական ենք աւելի ալ առատաձեռն ըլլայու : »

Բայց Ֆրանքինին մեծ ու վառաւոր զիտոն եր՝ կայդակին ինչ ըլլալը և եկեքտրականութեան օրենքները հասկընալ: Ինչպէս որ եօրնեւտաներորդ դարուն պահուած եր տիեզերական մարմնոց ծանրութեանն ու շարժմանցը ձիշդ կանոնները գտնալ, այսպէս ալ ուրեստաներորդ դարուն պարծանք եղան մարմնոց տաքերքն ու բաղդրութիւնները քննել խմանալ. ուստի աստղաբաշխական զիտուքեանց ետեւեն եկան ընական զիտուքինները, և Գայիկոսի, Քեփերի, Հիւկինսի, Նևտոնի, Լայանիցի յաջորդեցին Ֆրանքին, Փրիսէ, Լավուազիէ, Պերոյէ, Լափաս, Վոյրա, Լիննեոս, Փիժոն ու Քիմիկի:

Այս դարուն սկիզբէն ի վեր զանազան զիտուններ ետեւել: կրզային եկեքտրական նեղանիքին վրայ փորձեր ընկերու, և իրամէ: զարմանալի զիտեր կրզանէին. բայց մէկուն մտքէն ալ չէր անցած որ սարին (քերիպարին) ձգողական զօրութիւնը փորորկի ատեն երկնքին անազին մայրմամբ իջած սարսափելի գօրութեան նետ նոյն ըլլայ: Ֆրանքին այնապէս փորձեր ընկերուն ետքը տեսան որ սածայր մարմինները յատկութիւնն մը ունին՝ եկեքտրականութիւնն իրենց քաշելու. մտածեց թէ այս նեղանիքը ամենայն մարմնոց մէջ տարածուած պիտի ըլլայ, թէպէս և անյայտ կերպով, և թէ մարմիններէն ոմանց մէջ աւելի կրդիզոի, ոմանց մէջէն ալ դորս կեցէ: և թէ կայդ հանելով պարպուիը ուրիշ բան չէ՝ բայց երեւ աւելի ու պակաս եկեքտրականութիւնն ունեցող մարմիններուն զուգակից ըլլալը. աւելիին անունը դրաւ զական եկեքտրականութիւնն, պակասինը բացառական: Այս զեղեցիկ նետեանքէն ուրիշ մը հանեց՝ աւելի փառաւոր :

Եկեքտրական կայդին գոյնը, ամեկանուն մարմնոյ մը վրայ նետուած ատեն՝ օձապոյտ ընթացքը, պարպուելու ատեն հանած շառաջումը, երկու

տափակ ապակիներու մէջ դրուած բարակ մետաղէ թիթեզը հայեցընելը, մագնիսած ասեղին թևեռները փոխելը, փայտի մը վրայէն քոլոր ուկէզօծութիւնը հանելը՝ առանց փայտին մեասելու, կինդանեաց վրայ պատճառած անախորժ ցնցումը՝ որով մանր կինդանիք մինչեւ կիյնան կըմտոնին, Ֆրանքինին միտքը այս յանդուզն մտածութիւնը ձգեցին թէ եկեքտրականութիւնն այ նոյն նիւրն է՝ ինչ որ է ամպերուն մէջ դիզուած սուկալի գորութիւնը՝ որ փայլակին պայծառ լուսով կերենայ, որոտման շառաչմամբը կըցատքէ, երկնքէն երկիրս իջնալով (գուգակշիռ ըլլալու համար)՝ ճամբան ինչ որ գոնէ կըջարդէ, որին են ըստ : Բայց բանը այս գիւտը ապացուցիւ ու փորձով հաստատեն եր : Գիտութեանց մէջ ճշմարտութիւնը քանի որ ապացուցուած չէ, կարծիք կըսեպուի, և գիւտ գտնողը՝ այս այսպէս պիտի ըլլայ ըստոր չէ, հապա փորձով հաստատողն է :

Ֆրանքին մտածեց որ ամպերուն մէջէն փայլալը դուրս քաշէ հանէ. ասոր համար մումտաց անոնց մէջը սրածայր երկարի ձողեր բարձրացընել որ փայլալը քաշէն. բայց այնչափ բարձր տեղ ուր գոնէ : Վիշապակ կամ փոռան (ուզումա) մը շինեց երկու զաւազաննե՛ վրան մետաքս բաշկինակ պատած : Դեռ ի երկայնքը դրած զաւազանին ծայրը սուր երկար մը անցուց. վիշապակին չուանը գուշէ ըրա, վարի ծայրն ալ ապրիշումէ : Վուշէ չուանին ու ապրիշումէ չուանին իրարու նետ կապուած միջոցը բանակիք մը դրա. վասն զի վուշը հաղորդաբար մարմին ըլլալով, և մետաքսը հաղորդաբար ըլլալով, եկեքտրականութիւնը պիտի երբար բանակիքին վրայ դիզուեր և կայծ հանելովը պիտի իմացուեր : Գործիքը այս կերպով պատրաստելուն ետեւ, Ֆրանքին փորորկի օր մը դաշտը եւս. իր որդին փոռանը բոլոց ու ապրիշումէ չուաննեն բռնեց. և ինքը քիչ մը նեռուն կեցած՝ մեծ անհամերութեամբ կըզիտէր : Առջի թերան բան մը չտեսելով սկսաւ փախնակ որ խարուած չըլլայ. բայց մէյմալ տեսնէ որ չուանին թելերը պիտացան, և բանակին եկեքտրականութեամբ լեցուեցաւ : Վա-

զեց փոռանին քով, մատը բանակին երկրնցուց. կայծ մը ցատքեց անկեց ու սաստիկ ցնցեց զինքը՝ որ կրնար մինչեւ սպաննել, և սիրտը ուրախութեամբ լեցուց : Այնուհետեւ իր կարծիքը ճշմարտութիւն մը դարձաւ, և եկեքտրականութեան ու կայծակին նոյն բանն ըլլալուն տարակոյս չմնաց :

Այս գիւտով Ֆրանքինի անուենը աշխարհիս առաջին կարգի գիտուններուն մէջ անցաւ 1752ին : Եւ որովհետեւ ինքը ամեն տեսակ գիւտ և գիտութիւն կուզէր օգտակար ընել մարդկային ազգին, փորձեց տեսաւ որ սրածայր երկարի ձողերը օդուն մէջ բարձրանալով, վարի ծայրերնին բաց նոցու և կամ զրի մէջ որ ընկրտին՝ այս յատկութիւնս ունին որ կամ եկեքտրականութեամբ լեցուած մարմինները մէկդի կը նրեն, կամ առանց իմացընելու՝ այն մարմնոց եկեքտրականութիւնը կը ծծեն՝ ու իրենց մէջէն կանցընեն, և կամ երկ անիկայ իրենց վրայ իյնայ կայծակի ձեւով՝ առանց ցրտերու կըտանին գետնին կընաղորդին : Ռւստի խորհուրդ տուաւ որ հասարակաց շէնքերը, տները, նաւերը, ամպերուն եկեքտրականութեանը սուկալի մեասներէն ազատ պանելու համար, անոնց վրայ երկարի ձողեր տնկրտին, որ շանթարգէ ըսուեցան : Ամերիկայի և Անգլիոյ շէնքերը լեցուեցան այն ձողերով, ու կայծակի վտանգէն ազատ մնացին. անոնք միայն կայծակնանար եղան այնուհետեւ՝ որոնք որ տգիտութեամբ կամ նախապաշարմամբ լուզեցին այն նորութեան նետելի :

Յոդը աշխարհը տարածուեցաւ Ֆրանքինի գիւտն ու անուենը. եւրոպայի ամեն զիսաւոր քաղաքներուն մէջ զանազան փորձեր եղան. Լուստրայի բազաւորական Ընկերութիւնը մետալ տուաւ Ֆրանքինին ու իրեն անդամ անուանեց զինքը. նոյնպէս ընկեր զրտեցաւ Գաղղիոյ զիտութեանց մեմարանին և ուրիշ շատ ուսաւմնական ընկերութեանց : Անկեց ետքը, Ֆրանքինի իմաստութեան փառքին ետեւեն եկաւ քաղաքական փառաց ձնխութիւնը, ինչպէս որ կըտեսնենք :

(Զարայարութիւնն ուրիշ անզամ :)